

ժրմ Բագուի և Թիֆլիսի մէջ մէյ մէկ ժբարեգործական ընկերութիւն» հաստատոնք, ամեն քաղաքի մէջ գրադարան ընթերցարան հիմնենք: Մեր զաւակներու մէկ մասը՝ մեր բանալիք կանոնաւոր դպրոցներն ու մէտրէսէները զրկելէ յետոյ՝ միւս մասը դնենք ռուս ուսումնարաններու մէջ:

Մեր անհրաժեշտ, անյետաձգելի պէտքը առայժմ ուսումն է: Երբ մենք կ'ունենանք զարգացած սերունդ այն ժամանակ մեր միւս բոլոր կարիքներն ինքնին լուծում կը ստանան»:

ՏԻԳՐԱՆ

## Մ Ը Տ Ե Ն Ա Խ Օ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

«Հայոց Մախնական պատմութիւնը քս Մոսկէնի», կազմեց Գ. Արթունեան, Վաղարշապատ, 1904 թ., գինն է 25 կ.:

Հոչակաւոր պատմաբանի «Հոռոմէական պատմութիւնից» պ. Արթունեանը հանել է հայոց պատմութեան վերաբերեալ մասերը, թարգմանել և շողկապել այս գրքում: Ընդհանուր պատմութեան մէջ միակ դէպքը երբ առանձին կանգ է առնուում հայերի մասին դա «մեծն» Տիգրանի ժամանակն էր: Սակայն Տիգրանը չունենալով Պոնտոսի թագաւոր Միհրդատի—իր աներոջ—քաղաքական հեռատեսութիւնը և կամքի ոյժը անկարող եղաւ պահպանել իր տէրութիւնը, որ համնում էր կասպիական ծովից մինչև Միջերկրականը և Պարսից Մոցից մինչև Սև ծովի ափերը: Արևելեան բռնակալութեան հիմքերի վրայ դրած նրա իշխանութիւնը փշուր-փշուր եղաւ կառէ ամանի նման հոռոմէական առաջին ուժեղ հարուածից: Եւ այդ «մեծ» ոչնչութիւնը, որին ծառայում էին և ուղեկցում ստրկի նման չորս թագաւորներ, փախաւ հոռոմէական երկու լեզէոնի առաջ, վեհերոտութեամբ մերժեց իր աներոջ աջակցութիւնը և ընկաւ յաղթող հոռոմայեցու ոտքերը...

Արժէ կարդալ օտարի լուսաբանութեամբ մեր անցեալի «փառաւոր էջերից» մէկը—համոզուելու համար որ դեռ Քրիստոսից առաջ էլ հայը զուրկ է եղել քաղաքական հեռատեսութիւնից, պետութիւն կազմակերպելու ընդունակութիւնից...

Na.